


6999

Ե Կ Ե Ղ Ե Յ Ի Ո Յ

ՍԱՂՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ



ԳՐԵՑ

(Գ. Յ. Ս.)



Կ. ՊՈԼԻՍ

ՅՊԱԳՐՈՒԹԻՒՆ Օ. ԱՐՋՈՒՄԱՆ

1912

235
Ե - 35

21 NOV 2009

281
E-35

ԵԿԵՂԵՑԻՈՅ

ՍԱՅՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ



ԳՐԵՑ

(Գ. Յ. Ա.)



Կ. ԳՈՒԼԻՍ
ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Օ. ԱՐՁՈՒՄԱՆ
1912

05 APR 2013

6999

Ե Կ Ե Ղ Ե Յ Ի Ո Յ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Վերնագրոյս վրայ խօսելու չձեռնարկած՝ հարկ է «Մահմանադրութիւն» բառին կազմութեան և իմաստին վրայ հարեւանցի ակնարկ մ'ընծայել: Սահմանադրութիւնը որ մեր մէջ այսօր Constitution բառին աեղ կը գործածուի, ոչ թէ անոր բառական թարգմանութիւնն է, այլ բարոյական իմաստին, որ կը նշանակէ «սահման դնել» այսինքն վեհապետաց իշխանութեան, մինչդեռ Constitution պարզապէս «կազմութիւն կամ վերակազմութիւն» իմաստը ունի: Անգլիոյ խառվութենէն և Կարոլոս Ա. թագաւորին մահուան բեմը կլլալէն ետքը՝ Մահմանադրութիւնը ծագում առած է առաջին անգամ Բրիտանիոյ մէջ ժէ. դարուն առաջին կէսին, որ հետեւանք եղած է Cromwellի պերճախօսութեանց և պատերազմական յաջողութեան: Գաղղիա 1789ին առաջին եղաւ օրինակելու սահմանադրութիւնը, զոր ընդունեցան ապա Իտալիոյ փոքր թագաւորութիւններէն ոմանք, և հետզհետէ բոլոր Եւրոպա ու Ամերիկա, որոնց հետեւած են այսօր նոյն իսկ ինչ ինչ Ասիական ազգեր: Բայց այս Սահմանադրութիւնը երբեմն երկիրներու մէջ աւելի ընդարձակ է, և երբեմն սեղմ, որուն համար անոնց կառավարութիւններն ալ «կատարեալ կամ չափաւոր սահմանադրական» մակդիրով կ'որակուին:

Կրօնական իշխանութեան սահմանադրական օրէնսդրութիւնը քաղաքականէն շատ աւելի առաջ կը տեսնուի պատմութեան մէջ. կամ որ նոյն է կրօնի պաշտօնէից ժողովրդային ընտրութիւնը մինչև նախաքրիստոսեան ժամանակները կը վերամբառնայ: Վասն զի Աստուածաշունչ մատեանին թուոց զիրքին մէջ կը կարդանք «Ոսեցաւ Տէր ընդ Մովսիսի և . . . ասէ. — Ա՛ռ զու զԱհարոն և զՆդիազար զորդի նորա, և հան

ՏՊԱՐԱՆ ԵՒ ԿԱԶՄԱՏՈՒՆ
Օ. ԱՐԶՈՒՄԱՆ,
№ 132



63999-67

գնտաա ի Հոլլը լեառն յանդիման ամենայն ժողովրդեանն : Եւ մերկացո՛ յիհարանէ զպատմութեան նորա և զգեցուցչաւ Եւ զիաղարու որդւոյ նորա» . զԼ . Ի . 38 : Ս . գրոց աա պարբերութիւնը՝ Ս . Կիպրիանոս Կարքեղոսի եպիսկոպոսը և Ափրիկէի նախագահը հետեւեալ կերպով կը մեկնէ . — Աստուած կը հրամայէ Մովսէսին՝ որ քահանայից ընտրութիւնը ժողովրդեան ներկայութեամբ կատարուի , ինչպէս նաեւ անոր ձեւնադրութիւնը : Ըստ այնմ որ Ահարոն քահանայ մ'էր , և Եղիազար իր որդին անոր կը յաջորդէր բարձր լերան մը վրայ բոցոր ժողովրդեան առջեւ , ուր տեղի կ'ունենայ նաեւ քահանայական պատմութեանին սուշութիւնը :—

Իսկ նոր կտակարանին մէջ կը տեսնուի՝ ժողովրդոց կղերիկոսներուն և նամանուանդ եպիսկոպոսաց ընտրութեան մասնակցելու իրաւունքը՝ իրր աստուածային և առաքելական հատատութիւն : Վասն զի Ղուկաս Աւետարանիչը , աշակերտ Յովհաննէս առաքելոյն և եկեղեցւոյ տաաջին պատմիչը , որ առաքելոց գործերը գրած է , իր պատմութեան առաջին գլխուն երկրորդ պարբերութիւնը այսպէս ունի .

«Եւ յաւուրսն յայնոսիկ յարուցեալ Պետրոս ի մէջ եղբարցն՝ առէ . և էր անդ բազմութիւն անուանց իրրեւ հարիւր և քսանից : Արք եղբարք՝ պարտ էր կատարել գրոյն , զոր յառաջագոյն ասաց Հոգին Սուրբ ի բերանոյ Դաւթի՝ վասն Յուդայի , որ եղև առաջնորդ ունեկեացն Յիսուսի . զի ի թիւս մեր էր՝ ընդ մեզ , և հասեալ էր նմա վիճակ պաշտամանս այսորիկ : Սա ստացաւ գեոզ ի վարձուց անիրաւութեան . և ուռուցեալ հեշտաւ ընդ մէջ՝ և հեղաւ ամենայն փոր նորա : Եւ յայտնի եղև ամենեցուն՝ որ բնակեալ են յերուսաղէմ . մինչև կոչել գեղջն այնիկ բարբառովն իւրեանց Ակեղղամայ , այսինքն է գեոզ արեան : Զի գրեալ է ի գիրս սաղմուսաց . եղիցի բնակութիւն նորա առերակ , և մի ոք իցէ որ բնակիցէ ի նմա , և զկարգ նորա առցէ այլ : Արդ պարտ էր յարանցս յայտցանէ՝ եկեղոցս ընդ մեզ յամենայն ժամանակի , յորում մուտ և ել առ մեզ Տէր Յիսուս , սկսեալ ի մկրտութենէն Յովհաննուս մին-

չև յորն՝ յորում վերացաւ ի մէջ , վկայ յարութեանն նորա ընդ մեզ լինել միւում ի սոցանէ : Եւ կացուցին երկուս , զՅովսէփ՝ որում Բարսաբայն կոչէին , որ անուանեցաւն Յուստոս , և զՄատաթիա : Եւ կացեալ յազօթս՝ ասեն , զու Տէր սրտագէտ ամենայնի՝ յայտնեալ՝ զմի ոք՝ զոր ընտրեցեր ի սոցանէ յերկոցունց , առնուլ զվիճակ պաշտամանս այսորիկ՝ և զառաքելութեան , յորմէ անկաւ Յուդաս գնալ ի տեղի իւր : Եւ ետուն վիճակս նոցա , և Ելանէր վիճակն Մատաթիայ , և համարեցաւ ընդ մետասան առաքեալսն» : Դկ . Ա . 15—26 :

Այս պարբերութեան մէջ կը տեսնուի ,

1. Պետրոսը կը խօսի :

2. Գործողն ինքն միայն չէ , չխօսիր միայն առաքելոց , և ոչ ալ միայն կղերին , այլ 120 հոգւոյ միանգամայն , անխտիր ամեն եղբարց և ժամանակին ամբողջ եկեղեցւոյն :

3. Ասոնց ամենուն անխտիր կը հարցնէ թէ զո՞վ կարգել պէտք է Յուդային տեղ :

4. Ամենքն ալ անխտիր կ'առաջարկեն երկու հոգի . մին էր Յովսէփը՝ զոր Բառնարաս կը կոչէին և ապա Յուստոս անուանուեցաւ , իսկ միւսն էր Մատաթիան , և ամենքը միասին ասոնց քուէ կուտան :

Դարձեալ Գործք Առաքելոց ին վեցերորդ գլխին սկիզբէն սկսելով՝ հետեւեալը կը կարգանք . — «Եւ յաւուրսն յայնոսիկ ի բազմանալ աշակերտացն , եղև արտունջ Յունաց սու շերայեցիան . զի արհամարհեալ լինէին ի պաշտամանն հանապազորդ այրիք նոցա : Կոչեցին երկոտասանքն զբազմութիւն աշակերտացն՝ և ասեն , ոչ է հաճոյ մեզ թողուլ զբանն Աստուծոյ՝ և պաշտել զսեղանս : Ընտրեցէք եղբարք՝ վկայալս ի ձէնջ արս եօթն լիս հոգւով սրբով և իմաստութեամբ , զորս կացուցուք ի վերայ պիտոյիցս այսոցիկ , և մեք ազօթից և պաշտաման և բանին հպատակ լիցուք : Եւ հաճոյ թուեցաւ բանն առաջի ամենայն բազմութեանն , և ընտրեցին զՍտեփաննոս , այր լի հաւատովք և հոգւով սրբով , և զՓիլիպպոս և զՊրոքորոն և զՆիկանովրա և զՏիմոթեա և զՊարմենա , և

գնիկողայոս զեկն անտիոքացի: Չորս կացուցին առաջի Առաքելոցն, և աղօթս արարեալ՝ եղին ի վերայ նոցա ձեռս»: ՂԿ. Զ. 1—6:

Այս պարբերութենէն ալ կ'երևի սարկաւազաց, Եկեղեցւոյ ստորակարգեալ պաշտօնէից հաստատութեան պատմութիւնը, ուսկից պայծառափայլ կը ցոլանայ:

1. Ոչ միայն եպիսկոպոսաց՝ այլ նաև սարկաւազաց ընտրութեան մէջ՝ ոչ Պետրոսը և ոչ ալ միւս առաքեալները միակ չին գործեր:

2. Կը կոչեն հաւատացելոց բազմութիւնը, բազմութիւն մը՝ որ չկրնար Առաքելոցմէ կազմուած ըլլալ, վասնզի անոնք ժողովը գումարող եկեղեցական պաշտօնականներն էին, որոնցմէ չէր այն տակաւին ձեւացած. հետեւաբար այդ բազմութիւնը կազմողները սոսկական մարդիկներ էին:

3. Այս սոսկական մարդիկներուն՝ Առաքեալները կը հաղորդեն իրենց մտադրութիւնը սարկաւազներ կարգելու նորաձագ եկեղեցւոյն պիտոյից համար:

4. Սարկաւազութեան բարձրացներու անձանց ընտրութիւնը Առաքեալները կը թողուն սոսկական մարդիկներէ կազմեալ հաւատացելոց բազմութեան:

5. Ժողովրդեան բազմութիւնը կ'ընդունի Առաքելոց խօսքը, և իւր ծոցէն կ'ընտրէ ապագայ եօթը սարկաւազները և առաքելոց կ'ընծայէ:

6. Առաքեալները կը հաստատեն այս ընծայեալները և անոնց կարգ կուտան աղօթելով և ձեռք դնելով անոնց վրայ:

Հին և նոր կտակարաններէն Եկեղեցւոյ պաշտօնէից ընտրութեան մէջ ժողովրդեան մասնակցութիւնը յառաջ բերելէ ետքը՝ գանձ հիմայ նկատի առնել Ս. հարց վկայութիւնները:

Կղեմէս պապը սրբութեամբ կը ծաղկէր Եկեղեցւոյ մէջ յամին 93 մինչ Յովհաննէս Առաքեալը տակաւին կ'ապրէր: Ոմանք փոխան Ս. Ղինոսի՝ Պետրոս Առաքելոյն յաջորդ կը կարծեն զինքը, որ այլ եւ այլ մատենագիրներէն, ըստ Տէրտուղիանոսի՝ հակառակ Մարկիոնի կարծեաց, «մեծ և հաճելի

ժողովրդեան» կոչուած է: Արդ տեսնանք այժմ թէ ի՞նչ կ'ըսէ Ս. Կղեմէս, այս մեծ անձը իր թիւ 44 Կորնթացւոց ուղղած նամակաւ՝ ժողովրդեան իրաւանց նկատմամբ կղերիկոսներուն ընտրութեան մէջ:

Առաքեալները Քրիստոսի զօրութեամբ նախահոգ գտնուելով՝ որ Եպիսկոպոսաց անուանումին վրայ յապագային կրնայ խնդիր ծագիլ, այս պատճառաւ ժողովուրդէն լիազօյն ծանօթութիւն առնելով՝ եպիսկոպոսներ կարգեցին, և ապա անոնց յաջորդութեան կանոնները աւանդեցին, որպէս զի երբ իրենք վախճանին՝ իրենց պաշտօնները ուրիշ փորձուած անձիքներու կարենան տրուիլ: Ուստի նախ իրենցմէ կարգուած եպիսկոպոսները և ապա ժողովրդէն ընտրուածները, և ընդհանուր Եկեղեցիէն հաստատուածները միայն կրնան կառավարել երկար ժամանակ Քրիստոսի անմեղ փարախը խոնարհութեամբ և հանդարտութեամբ:

Այս ամէնը սուրբի մը խօսքերն են, մարտիրոսի մը, առաքելոց ժամանակակիցի մը, անոնց շապկերտին և քահանայապետի մը, և թերևս Պետրոսի ալ անմիջական յաջորդին:

Ս. Կիպրիանոս կ'ըսէ որ Առաքեալները հետեւած են այս կանոնին ոչ միայն Եպիսկոպոսաց ձեռնադրութեան համար, այլ նաև սարկաւազաց: Եւ ասոր համար մեծ հողածութեամբ կը կոչէին ժողովուրդը, որպէս զի անարժան մը չմտնայ Եկեղեցւոյ պաշտօնէից մէջ:

Կը յաւելու նաև նոյն Ս. Հայրը և մարտիրոսը որ աստուածային վարդապետութենէ և առաքելական կիրառութենէն պարտաւոր եմք պահել զգուշութեամբ այն ամենը որ մեր մէջ տեղի ունի, այսինքն եպիսկոպոսի մը ընտրութիւնը ըստ կանոնի կատարելու համար՝ նոյն գաւառին մերձակայ եպիսկոպոսները համաձայնելով ժողովրդեան հետ՝ պարտին ձեռնադրել այս վերջնոյն առաջարկած անձը, որուն ընտրութիւնը կ'ըլլայ ընդհանրութեան առջեւ, որ լիուրի կը ճանչնայ անոր բարքն ու վարքը: Իսկ ներձուածողաց մասին Կուսնելիոսին ուղղած իր 42րդ նամակին մէջ կ'ըսէ՝ թէ կղերին և ժողովրդեան հա-

մագումար ժողովէն ընտրեալ եպիսկոպոսին տեղ՝ ուրիշ մը ո՛ր և է կերպով չկրնար ձեռնադրուիլ: Կը յարէ նաև իր ԾՁրդ նամակին մէջ, ուղղեալ առ Անտոնիանոս, Ս. Կամելիոս քահանայապետին նկատմամբ՝ թէ Կամելիոս եպիսկոպոս եղաւ Աստուծոյ և Քրիստոսի կամօք, ամեն կղերիկոսաց ամբողջական վկայութեամբ, ժողովրդեան քուէով և հին վարդապետաց և բարի մարդիկներուն ժողովական վկայութեամբ:

Նիկիոյ առաջին օրհնակական ժողովը իր առաջին կանոնին մէջ կ'ըսէ. — Հարկ և պատշաճ է մեծապէս որ եպիսկոպոսը ձեռնադրուի գաւառային եպիսկոպոսաց ամբողջական դասէն. և եթէ դժուարին ըլլայ այս՝ տեղւոյ հեռաւորութեան պատճառաւ, այն ատեն երեք մօտակայ եպիսկոպոսները միայն ի մի վայր գումարուելով՝ կրնան ձեռնադրութիւնը կատարել, որոնք ձեռնադրութեան ատեն պիտի յայտարարեն թէ միւս եպիսկոպոսները թէեւ կը բացակային, բայց իրենց հաւանութիւնը դրկած են ի գիր, որ յանձնուած է Մետրապոլիտ Արքեպիսկոպոսին:

Թէոդորեոս իր եկեղեցական պատմութեան մէջ յառաջ կը բերէ Նիկիոյ օրհնակական ժողովոյն սինողական մէկ նամակը ուղղեալ Աղեքսանդրիոյ եկեղեցւոյն, որուն մէջ ժողովական հայրերը հետեւեալը կը գրեն. —

Երբ եկեղեցական պաշտօնեաներէն մէկը վախճանի, այն ատեն անոնցմէ մին թէեւ ըլլայ նա ամենէն վերջին ընծայեալը, բաւական է որ յարմար և ժողովրդենէ ընտրուած ըլլայ, և Աղեքսանդրիոյ եպիսկոպոսն ալ հաստատած ժողովրդեան ընտրութիւնը, կրնայ վախճանելոյն յաջորդել:

Եգիպտոսի եպիսկոպոսները՝ որ Նիկիոյ օրհնակական ժողովէն քիչ ետքը՝ Ս. Աթանասը Աղեքսանդրիոյ պատրիարք ձեռնադրեցին, ի ջատագովութիւն իրենց ընծայելոյն չըջաբերական նամակին մէջ վկայեցին որ՝ բոլոր բաղմութիւնը և կաթողիկէ եկեղեցւոյ ժողովուրդը գումարեալ ի մի մարմին և հոգի՝ Ս. Աթանասը եպիսկոպոս խնդրած էին Քրիստոսէն հրապարակային ուխտերով:

Ս. Աթանաս, Աղեքսանդրիոյ պատրիարքը, եկեղեցւոյ լուսաւոր ջանքէն մին, իր աքսորէն ետքը՝ Յունաց ուղղեալ չըջաբերականին մէջ կ'ըսէ՝ կրք իր տեղը Գրիգորիոսը կը խնդրուէր Եւսերիաններուն և Կոստանդ կայսեր միջոցաւ՝ եթէ մեզի գերընտիր բան մ'ընել կ'ուզէք, պէտք է որ արիտասմիտներէն ձեռնադրել չտաք, այլ Պօղոս առաքելոյն խօսքին համեմատ «ժողովրդեան ի մի վայր ժողովելովն», և կամօք ձեռնադրողին և զօրութեամբ Տեառն մերայ՝ Յիսուսի Քրիստոսի ամեն ինչ ըստ եկեղեցական կանոնաց քննելով և գործելով ի ներկայութեան ժողովրդեան և կղերին որ զայն կը խնդրեն, ըստ այսմ վարուիք:

Ս. Լեւոն մեծ կը գրէ Թեսալոնիկէի մետրապոլիտ և առաքելական գահուն փոխանորդ Անասթաս եպիսկոպոսին. — Երբ գերազոյն քահանային (թեմական եպիսկոպոս) ընտրութեան ձեռնարկուի, արեւեկեկ նախընտրելի հարևարդի նա որ կղերին եւ ժողովրդեան հարմարութեամբ խնդրուած է, անանկ որ եթէ քուէները ցրուին չստ մը անձանց վրայ, մետրապոլիտն ընդունուի նա որ առաւելորբիւն խռից սսացած է: Եւ չձեռնադրուի երբէք եպիսկոպոս մը որ չէ խնդրուած կամ մերժուած է, որպէս զի քաղաքը չստէ և չանպատուէ չփափաքուած եպիսկոպոսը, և անոր կրօնասիրութիւնը չպաղի իր փափաքած հովիւը իրեն չտրուելուն համար:

Եկեղեցւոյ այս մեծ քահանայապետ և վարդապետը միևնոյն նամակին մէջ կը յարէ. — Երբ մետրապոլիտը վախճանի, յաջորդին ընտրութեան համար գաւառային եպիսկոպոսները պարտին գումարուիլ մետրապոլիտական քաղաքը, որպէս զի բոլոր կղերին և ժողովրդեան կամքը հարցնելով նոյն եկեղեցւոյ քահանայից և սարկաւազաց մէջ ընտրութիւն ըլլայ, և ընտրուողին անունը գաւառային վարդապետաց կողմանէ անմիջապէս ծանուցուի անոր՝ ընտրողաց ուրախութեան համար, զոր պիտի զգան բնականաբար երբ լսեն՝ թէ իրենց փափաքը ընտրուողէն կ'ընդունուի:

Ս. Ամբրոսիոս Միլանի Արքեպիսկոպոսը իր 22 երորդ նա-

մակուր կ'ըսէ՝ թէ Արքեղիոս Թեսաղոնիկէի արքեպիսկոպոսը վախճանելով յամին շուրջ 340՝ Անեցիոս՝ Մակեդոնացի ժողովուրդէն և վարդապետներէն քննուելով ընտրուեցաւ :

Ս. Գրիգոր Նազիանզացին իր 22 երորդ նամակին մէջ կը վկայէ որ Ս. Բարսեղը Կեսարիոյ Կապադովկացւոց արքեպիսկոպոս ընտրուած է կղերէն և ժողովրդէն յամին 370 :

Ս. Սիրիկիոս Պապը իր երրորդ նամակով յամին 384 ուղղեալ առ Յոյնս՝ որ Աւրապիւնարիա նահանգին զանազան գաւառներուն մէջ ցրուած էին, կը խրատէ պահել առաքելական պատուէրները եպիսկոպոսի ընտրութեան մէջ, որուն համար արժանաւորները միայն կրնան ընդունուիլ ժողովրդեան և մեր խորհրդով :

Նոյն Ս. Պապը՝ Թարակոնացի Հինկմարոսին ուղղած նամակին մէջ կ'ուսուցանէ որ սարկաւոսդին կրնայ տրուիլ վարդապետութիւն և եպիսկոպոսութիւն թէ կղերէն և ժողովրդէն կոչուի :

Քաղկեդոնի ժողովին մէջ Եփեսոսի եպիսկոպոսութեան վրայ Ստեփանոսի և Բասիանոսի մէջ վէճ ծագելով՝ առաջինը իր ընտրութեան վաւերականութիւնը հաստատելու համար կ'ըսէ — Ձիւ 40 ասիական եպիսկոպոսներ ձեռնադրեցին ազնուականաց և տանուտերաց և բոլոր յարգոյ կղերին և ժողովրդեան ընտրութեամբ :

Իսկ Ս. Իննովկենտիոս Ա. Պապը՝ նամական որ ի 406, ուղղեալ առ սիննոզսոն Թոլեթանոյի, կը դատաւարատէ Ռուփինո մը որ եպիսկոպոս ձեռնադրած էր ծածուկ տեղ մը ժողովրդեան կամքին և բարեկարգութեան հակառակ :

Ս. Կեղեստիանոս Ա. Պապը 428ին կը գրէ Վիեննայի գաւառաց և Գաղղիոյ Նարքոնայի եպիսկոպոսաց չտալ երբէք ժողովուրդներուն եպիսկոպոս մը որ զայն չեն ուզեր :

Իարձեալ կը գրէ Ս. Լեւոն մեծ՝ յամին 446 իր 13երորդ նամակով Իլլիրիան գաւառներուն մետրապոլիտական եպիսկոպոսաց — Եւ որովհետեւ իմացանք մեր սիրելի եղբոր սե-

ղեկագիրէն՝ որ Ակայիոյ նահանգին մետրապոլիտը յաճախակի ապօրինի և Ս. Հարց սահմանադրութիւններէն արգիլուած ձեռնադրութիւններ կ'ընէ, մանաւանդ թէ յանձնապատասխանութեամբ Թեսալացւոց անձանթ եպիսկոպոս մ'ալ ձեռնադրեր է, մետրապոլիտներէն ոչ մէկուն իրաւասութիւն կուտանք ձեռնադրելու եպիսկոպոս մը առանց հաւանութեան կղերին և ժողովրդեան, բայց եթէ ընտրեալը նախ Աստուծոյ եկեղեցւոյն քննութեան ենթարկուի. և կը վերջացնէ նամակը այսպէս. «Օրինազանցը և Առաքելական Սահմանադրութիւնները զրժողը եկեղեցական կախակայման ներքեւ ինկած կը համարուի »

Իարձեալ կը գրէ իր 167 երորդ նամակով Նարքոնայի Ռիւսթիքոսին՝ թէ ոչ մէկ պատճառ մը կը ներէ որ եպիսկոպոսաց դասէն համարուին անոնք որ կղերէն չեն ընտրուած, ժողովրդենէ չեն խնդրուած և գաւառային եպիսկոպոսներէն չեն ձեռնադրուած հաւանութեամբ մետրապոլիտին :

Բարիզի ժողովոյն մէջ ի 615, Կլաթարիոս Բ. Թագաւորին խնդրանաց համեմատ ամենէն առաջ հետեւեալը կը հռչակուի. — Եւ որպէս զի այս կանոնը ամենէն պահուի, որ հին պատուիրան մ'է, և հետըհետէ մշանջենաւորի, կը հրամայեմք թէ՛ ուր եպիսկոպոս մը վախճանի, հոն և ոչ այլուր Քրիստոսի յաջողութեամբ մետրապոլիտէն պիտի ձեռնադրուի նա՛ որ նոյն գաւառին ժողովուրդէն և կղերին մէջէն ընտրուած է առանց շահու և կաշառի, և ոչ թէ մետրապոլիտական նահանգին կղերէն :

Ռէմսի ժողովը՝ գումարեալ ի 630 Տակոպերթոյի թագաւորութեան ասեն՝ իր հաստատած կանոնաց 25րդ յօդուածը կ'ըսէ. — Երբ եպիսկոպոս մը վախճանի, իրեն կը յաջորդէ տեղական կղերէն մին որ կ'ընտրուի ժողովուրդէն հանրային քուէարկութեամբ, և կը հաստատուի գաւառային եպիսկոպոսներէն. հակառակ պարագային կ'արտաքսուի իր ամուսնէն, զոր յափշտակած է յաւէտ քան թէ ժառանգած : Իսկ անոնք որ ձեռնադրած են զինքը, պիտի դադարին երեք ամիս իրենց թեմերուն առաջնորդութենէն :

Քոլեթիանոյի Դ. ժողովը ի 633 իր վճռոց 10րդ յօդուածովը կը հրամայէ . — Այսուհետեւ եպիսկոպոս չպիտի ձեռնադրուի , բայց եթէ կղերէն և ժողովուրդէն ընտրուելէն ետքը՝ նահանգին մետրապոլիտն և գաւառային եպիսկոպոսներէն եւս ընդունուի :

Մեծն Կարոյս կայսրը իր ժողովական հրովարտականերուն մէջ , ըստ Անդեքիս արքայի , կը պատուիրէ «Չմոռնայ սրբազան կանոնները : Եւ որպէսզի Ա . եկեղեցին յանուն Աստուծոյ աւելի ազատութեամբ վայելէ իր պատիւը , հաճեցանք այն եկեղեցական կարգադրութեան , որ եպիսկոպոսները ըստ սրբազան կանոնաց ընտրուին իրենց թեմերուն կղերէն և ժողովուրդէն :»

Հինկմարտ Բէմի արքեպիսկոպոսը ընտրեալ ի 845 կ'ըսէ . — Եւ որովհետեւ երկրիս իշխանը (Կարոյս Բ . թագաւոր Գաղղոյ և կայսր Գերմանիոյ) աստուածային նախաինամութեամբ ստանձնեց եկեղեցական գործոց պաշտպանութիւնը , ամեն ոք պէտք է եկեղեցական աստիճանաց բարձրանայ՝ Իւր հաւանութեամբ , ժողովրդեան ընտրութեամբ , և նոյն գաւառին եպիսկոպոսաց հաստատութեամբ :

Ս . Իվ (Yves) Շարթրը .ի եպիսկոպոսը իր 63րդ նամակին մէջ կ'ըսէ . — Պէտք է չհաւանինք եպիսկոպոսի մը ընտրութեան , բայց եթէ երբ մէկը ընտրուի կղերէն և ժողովրդէն , և հաստատուի մետրապոլիտական ժողովէն համաձայնութեամբ թեմական եպիսկոպոսաց :

Ս . Բեռնարդոս իր 13րդ նամակով կը յորդորէ Ոնորիոս Պապը հաստատելու Քաթալանիոյ եպիսկոպոսին ընտրութիւնը , որուն մէջ , կ'ըսէ , կղեր և ժողովուրդ հաւասար ձայնիւ և քուէով համաձայնած են :

Այս կանոնները հաստատողներուն ամենքը , ինչպէս արդէն ընթերցողներուն ծանօթ է , Քրիստոսի և Առաքելոց աշակերտներ են , Եկեղեցւոյ Ա . Հայրեր , Սրբազան Քահանայապետներ և հոգեբուզիս եպիսկոպոսներ , որոնց գիրքերը Թերզեան կաթողիկոս կարելի չէ որ Բրոքականտայի դպրոցին մէջ կարդացած չըլլայ : Ուստի անոնց պարունակութեանը տեղ-

եակ ըլլալով՝ Հռոմայ մէջ Սինոդ գումարել և առանց ժողովրդային ընտրութեան ինը թեմական եպիսկոպոսներ ձեռնադրել ոչ ապաքէն զարհուրելի անօրէնութիւն է , և Ս . Հարց առանդութիւնները ոտքի տակ առնել , որոնցմով ընթացած է Քրիստոսի եկեղեցին մինչև տասներորդ դար , և անկէ ետքը Հռոմ ձեռք զարկած է բոլոր եկեղեցական իշխանութիւնները իր վրայ կեդրոնացնելու : և եկեղեցւոյ պաշտօնէից ընտրութիւնը իրեն վերապահելու : Թէև այս Սինոդը չյուսացուիր որ Հռոմէ հաստատուի , վասնզի , բացի 9 եպիսկոպոսաց ապօրինի ընտրութիւնէն , կը լսուի թէ իր ձեռնհասութենէն վեր խնդիրներով ևս զբաղեր է , թող որ Հռովմ հակառակ է Արեւելեաց Պատրիարքական Սինոդները հաստատելու , որոնք յաւէտ կը ծառայեն իր ազատութիւնը կապելու : Օրինակ ըլլայ Ֆելի 1736ին ի Լիբանան գումարուած Մարոնացոյ պատրիարքական սինոդը , զոր հաստատելուն բիւրիցս զղջացած է Հռոմ , վասնզի անոր զօրութեամբ Մարոնցիք այսօր «Մենք Լիբանանու ժողովքը ունինք» ըսելով , կը հակառակին Հռոմայ ինչ ինչ հրամաններուն :

Արեւմտեան եկեղեցին շատ դիւրութեամբ համակերպած է Հռոմայ կեդրոնացուցիչ դրութեան , բայց ոչ Արեւելեանը , մանաւանդ թէ անոր Ս . Հայրերը չհշտած են իրենց իրաւանց վրայ Փլորենական Տիեզերական ժողովոյն մէջ ի 1439) , երբ Պատրիարքական Աթոռոց դասակարգութիւնը կ'որոշուէր և առաջնութիւնը Հռոմայ Աթոռոյն կը արուէր , որոնք նախատեսութեամբ փութացած էին իբրեւ երաշխիք սպարազային՝ վճռոյն ստորոտը յաւելուլ «ի բաց առեալ՝ այսինքն ամեն առանձնաշնորհութիւնները Արեւելեան Պատրիարքաց» :

Այս վճռոյն վրայ բոլոր Արեւելեան կաթողիկէները չորս որակ սկսած են ճանչնալ Հռոմայ Քահանայապետին վրայ , Պապ աշխարհի , Պատրիարք Արեւմտեաց , Մետրապոլիտ Իտալիոյ , Եպիսկոպոս Հռոմայ : Բայց այս չորս որակներէն միայն առաջնոյն հետ առընչութիւն ունին Արեւելքի կաթողիկէները , այսինքն կը ճանչնան միայն Հռոմայ Քահանայապետ-

տին Պապուժիւնը, որ է երեւելի գլուխ եկեղեցւոյ և այն ի հաւատոյս միայն: Թէեւ վատիկանու Տիեզերական Ժողովը գումարեալ ի 1860—70 Պապին գլխաւորութիւնը բարեկարգականին վրայ ևս տարածեց, ինչ որ հետեւանք եղաւ Անոր անսխալութեան, որուն համար յանկապէս գումարուած էր այդ ժողովը շատ մը անթեմ եպիսկոպոսներէ, տարիներով առաջ յատկապէս ձեռնադրուած, զոր հաստատեց այն առթին համար միայն՝ կրը նա յԱթոռոյ վճիռ մը արձակէ. բայց որոնք են անոր պարագաները... Աթոռին վրայ նստած՝ թէ ոչ անոր վրայ ոտքի կեցած պահօն... առկաւին չենք գիտեր: Հանդերձ այսու մենք զայն կ'ընդունինք իբրեւ հաւատոյ մաս, ինչպէս նաև անոր հետեւանքն ալ վերապահութեամբ մը, թէեւ ըլլայ այն անկասար ժողովոյ մը վճիռ, թէեւ բողոքած ըլլան այն վարդապետութեան դէմ յատենի ժողովոյն Տէօլլինկէրներ, Սթրոգմայէրներ, Տիւրանլուներ և Բլաններ և անոնց հետեւորդ 200 եպիսկոպոսներ, ոմանք ալ յաւելումով մ'ընդունած են, որոնց թեմերը Հռոմ ապա մասնաւոր պատուիրակներ ղրկելով՝ վճռոյն պատճէնը բունի ստորագրել տուած է: Չենք գիտեր թէ ժողովքէն դուրս ստորագրուած վճիռը ինչ կարեւորութիւն կրնայ ունենայ, և առանց միաձայնութեան՝ հաւատոյ մաս կրնայ արդեօք հաստատուիլ: Իսկ բարեկարգականի մասին վերապահութիւնը քաւածնիս այն է թէ՛ տրուած բարեկարգութիւնը բաւական է որ ընդհանուր եկեղեցւոյ համար ըլլայ, ինչպէս ամեն հաւատոյ մասերը, և ոչ միայն Հայ Կաթողիկէից համար, մեզի այն ալ ընդունելի է:

Փլորենտեան ժողովոյ վճիռը յարգուեցաւ փոքր ի շատէ մինչև 1867, որուն մէջ Պիոս Թ. Քահանայապետը եղծեց զայն բոլորովին գոնէ Հայ Կաթողիկէից համար, այսինքն բոլոր ազգային իրաւունքները յինքն գրաւեց իր Ռէվէրսուրուս կոնդակաւը՝ մինչ Հասուն Կաթողիկոսին Պալիւմ կուտար, և նա առանց դժուարութեան կը համակերպէր առ ոտն կոխելով ժողովրդեան բոլոր իրաւունքները: Այս եղելութեանց վը-

րայ ընկերատեաց գժտութիւններ կը ծագին Հայ Կաթողիկէ Հասարակութեան մէջ, եղբայրը՝ քրոջմէն, հայրը՝ զաւկէն, հորսը՝ կեսուրէն կը բաժնուի, և հօգիւ թէ 18 տարի ետքը Լեւոն Ժ. Գ. մեծանուն Քահանայապետին խաղաղաէտ և հաշտարար կառավարութեան չնորհիւ գժտութիւնները կը դադարին, և Աղարեան բարեյ. Կաթողիկոսին 1887 Մայիս 1 յանուն Լեւոն Ժ. Գ. ի հրատարակած «Առանց մեր արժանեաց» կոնդակին զօրութեամբ Ռէվէրսուրուսը կը ջնջուի և խաղաղութիւնը վերստին կը տիրէ:

Հօգիւ թէ ինչ վէրքերը կ'սպիանային Հայ Կաթողիկէ համայնքին մէջ, Պօղոս Պետրոս Ժ. Թէրզեան Կաթողիկոսը վերստին կը բորբոքէ զանոնք արատուութեամբ Պիոս Ժ. Գ. Հասունին որոմը վերստին ցանկելով, իբր թէ եկեղեցին բացարձակ աէր ըլլար, ըստ Թէրզեանի, առանձնաշնորհութիւնները երբեմն ընդարձակելու եւ երբեմն սեղմելու: Արդ այս երկու պայերէն ո՞վ է անսխալը, Լեւոն Ժ. Գ. ը՛ որ ազգային իրաւունքները վերստին հաստատեց, թէ ոչ Պիոս Ժ. ը՛ որ զանոնք վերստին կապտեց: Վերոյիշեալ բացարձակութեան սկզբունքը թերեւս ընդունուէր եթէ, ինչպէս վերը ըսինք, ընդհանուր ամեն ազգաց համար ըլլար և կամ այն առանձնաշնորհութեանց ամենքը իրմէ տրուած ըլլային, մինչդեռ չենք գիտեր թէ Օսմանեան տէրութենէ շնորհուած առանձնաշնորհութիւնները, Պապը ինչպէս կրնայ ջնջել, նամանաւանդ որ անոնք կրօնի հետ ամենեւին աղերս չունին: Եթէ 20 դար ետքը՝ Քրիստոսի Աւետարանը փոխուեցաւ, այն չենք գիտեր:

Երկու դարէ ի վեր Հայ Կաթողիկէ հասարակութիւնը կրօնի պաշտօնեաները, եպիսկոպոսները ինքը կ'ընտրէ, ազգային ինչքերը ինքը կը մատակարարէ, և հայկական ծխից եւ արարողութեանց կը հետեւի: Այս պայմաններով միացած է Հռովմայ եկեղեցւոյն հետ, այսպէս ընթացած է մինչև ցարդ, և այսպէս պիտի շարունակէ. վասն զի իր իրաւունքները և առանձնաշնորհութիւնները, ծէսերը և արարողութիւնները իրեն համար կեանքի չափ սիրելի են: Պարագ տեղ չաչխատի ուրեմն

Թէրզեան զանոնք հասարակութեան ձեռքէն կորզելու, թո՛ղ Վատիկանու բանադրանայ շանթերը տեղացնէ Ազգ. Վարչական ժողովին վրայ, նա լաւ գիտէ որոշել կրօնականը քաղաքակա- նէն, և թէ որպիսի խնդրոց վրայ բանադրանքը կրնայ զօրել:

Գիտէ նաև որ եկեղեցական կանոնները կը պատուիրեն բանադրելէն առաջ մեղապարտը քննել, խրատել և զգաստու- թեան երեք պայմանաժամ տալ: Արդ այս պայմաններէն ո՞րը կատարուեցաւ. հապճեպ բանադրանքը եկեղեցին չընդունիր: Միթէ Պապը Բրիտանոսէն աւելի մեծ իշխանութիւն մ'է որ առանց հարցաքննութեան կը դատապարտէ, մինչդեռ Նա, ինչպէս Աւետարանէն գիտենք, վերջին դատաստանին ոյք իրաքանչիւրին արդարացուցումը լսելէ ետքը պիտի դատա- պարտէ:

Օրէնքը և արդարութիւնը ամեն ուրեք և ամէն անձի համար հաւասար պէտք է ըլլայ: 1905ի վերջերը Փաղղիոյ տէ- րութիւնը բոլոր եկեղեցականները աքտրեց, եկեղեցական ստացուածոց մատակարարութիւնը իր ձեռքն առաւ, եկեղե- ցիները գրաւեց, և այժմ վարձու աուած է զանոնք քանա- նայից: Հում ինչո՞ւ ուրեմն չբանադրեց Փաղղիոյ տէրութիւնը. վասն զի անկէ շահ ունի, անկէ կը յուսայ որ ապագային գու- ցէ նորէն Հումայ գաւառը պատերազմաւ ետ առնէ և Պապին շնորհէ... Աւա՛ղ փառացս անցաւորի: Բայց չվարանեցաւ եր- բէք բանադրելու Հայ կաթողիկէից Ազգ. Վարչական ժողովը, վասն զի անկէ շահ մը չունի և ոչ ալ յուսալիք, որ ոչ եկե- ղեցիները կապտեց, ոչ վարձեց և ոչ ալ քանանները աք- տրեց:

Բրիտոսի եկեղեցին իր ծագումէն ի վեր այսպիսի ապօ- րինութիւններ, անարդարութիւններ և կողմնակցութիւններ չէ նիւրընկալած երբէք իր ծոցին մէջ: Անի կատարեալ սահմա- նադրական է, Ռուժ, Դուժ, Սկիւթացի իր օրինաց առջեւ հաւասար են: Իր որոշիչ կամք ունեցող երեսփոխանական ժո- ղովը՝ Տիեզերական ժողովն է. կազմեալ թեմական եպիսկոպո- սաց դասէն միայն, որոնք Առաքեալներէն մինչև այսօր ժողո- վուրդէն կ'ընտրուին և սիւննոգոսէն կը հաստատուին:



